

կազմակերպուեցաւ, ուր ներկայացուցիչներ բաժականառոր խօսեցան եւ արտայայտեցին իրենց սրտերէն բխած խօսքերը:

Վերջին առաւօտուն Պէշիկթաշի գեղակերտ եկեղեցւոյ այցելութենէն յետոյ, հրաժեշտի արարողութիւն մը կատարուեցաւ Մայր Տանարի մէջ եւ Վեհը առաջնորդուեցաւ օղակայան, ուր հրաժեշտ առաւ, իր հոգեւոր եւ աշխարհական գործակիցներէն, որոնք ներշնչուած Վեհի

անձնաւորութենէն, տպաւորիչ խօսքերէն եւ հոգեւոր եւ ազգային պատգամներէն, վերանորոգեցին իրենց Ուխտը, միշտ հաւատարիմ մնալու Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Աւետարանի Սրբազան պատգամներուն:

«Քարի նանապարի Վեհափառ Տէր, բայց շուտով վերադարձիք եւ մեզ կրկին ամրապնդէ մեր հաւատքին մէջ»։ այս էր փափաքը Պոլսահայերուն:

S. ԴԱԻԻԹ ԱՐՔ. ՍԱՀԱԿԻԱՆ

ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻԶՆԵՐ

«Ամէն բան իր ժամանակն ունի. ցանելը իր ժամանակը, ջրելը՝ իր, ծաղկելը՝ իր ժամանակը. պտղաւորուիլը՝ իր: Ժամանակ է պէտք հասունանալու համար. պտուղների վրայ քարեր նետելը իր ժամանակը ունի. քերտահաւաքը՝ իր:

Ինձ այնպէս է բուռն, որ մենք այսօր եկել ենք քերտահաւաքի: Լուսանկարներով բեռնաւորուած այս սրահը ինձ մի պտղատու ծառ է յիշեցնում՝ լի՛ք պտուղներով: Եւ մենք մեր հոգու աչքերով պէտք է քաղենք այդ պտուղները եւ լցնենք դրանք մեր սրտից հիւսուած զամբիւղների մէջ:

Լուսանկարչութիւն: Մարդկութեան ամենագարմանհարաշ յայտնագործութիւններից մէկը, որն իր հետ բերեց ինքնուրոյն արուեստի մի ճիւղ: Երեւի ճիշտ են սկսպտիկները, որոնք այն կարծիքի են, թէ երեւոյթն ինքնին անարժէք է: Մարդն է, որ արժեւորում է այն, լաւ կամ վատ, բարի կամ չար: Այս ցուցահանդէսն էլ շատերի համար լաւ է, շատերի համար վատ, ոճանց համար՝ կրքութիւն, ոճանց համար՝ անկրքութիւն, շատերի համար՝ հաշակ, շատերի համար՝ անհաշակութիւն, ոճանց համար՝ հաւատ, շատերի համար անհաւատութիւն, միայն մէկ բան է անվիճելի. այս ցուցահանդէսի կողմով անտարբեր անցնել չի կարելի:

Լուսանկարչութեան հիմքը լոյսն է, բառի ուղղակի եւ անուղղակի իմաստով: Ներսէս Շնորհալին ասել է. «Ամէն նշմարիտ՝ չէ որ բարի է, բայց ամէն բարի նշմարիտ է»: Լուսանկարչութեան հիմքը լոյսն է. իսկ լոյսը բարի է, ուրեմն եւ նշմարիտ:

Իսկ դուք նկատե՞լ էք. ամէն բանի իրականը կայ եւ կեղծը: Իրական խնձոր, կեղծ խնձոր, իրական ժայիտ, կեղծ ժայիտ, իրական դէմք եւ դիմակ: Միայն լոյսն է, որ չի կեղծուում, միայն լոյսն է, որ չի հղձուում: Այն կամ կայ, կամ չկայ: Կամ եղիցի լոյս, կամ՝ խաւար:

Ուրեմն ըմբոշխնենք այս լուսանկարներից

նաուագող լոյսը, որը բարի է, որը նշմարիտ է:

Այս ցուցահանդէսը նաեւ ձեզ ձեր յուշերի եւ յիշողութիւնների լիքաւ տէրը կը դարձնի: «Մարդ ու անասուն իրարից յիշողութեամբ են տարբերում»: Յիշողութիւն ունե՞ս՝ մարդ ես, յիշողութիւն չունե՞ս՝ հրէն կովը արածում է դաշտի մէջ առանց յիշողութեան. հորքին երէկ են մորքել: Զեզ այսօր կը տրուեն այդ յիշողութիւնները: Յուշեր հին քաղաքի, անցած մանկութեան, փոշոտ փողոցների, ծովի ու ծաղկաբերքերի մասին:

Իմ խորին շնորհակալութիւնները Ամենապատիւ Թորգոմ Պատրիարք Մանուկեանին՝ իր իմաստուն քաղաքականութեան, հայրական քաջախիղճի եւ արտացաւ վերաբերմունքի համար դէպի արուեստը, դէպի գեղեցիկը:

Շնորհակալութիւն բոլոր այն լուսանկարիչներին, որոնք, չնայած իրենց լարուած առօրեային եւ սուղ ժամանակին, չզլացան մասնակցել այս ցուցահանդէսին»:

Այս խօսքերով 1996 Մարտ 16ին բացուեց Հայ Լուսանկարիչներու ցուցահանդէսը: Հայր Ընծանուէր Արքեպիսկոպոստանի բացման խօսքից յետոյ Պատրիարք Սրբազան Հայրը յատկապէս նշեց, որ այդպիսի ցուցահանդէսները շատ կարեւոր են հայ գաղութի համար եւ ինքը կատարած չունի, որ ցուցահանդէսը պէտք է անցնի հանելի եւ յուշերով յեցուն:

Յատկապէս շնորհակալութեան արժանի էին Երուսաղէմի հայ լուսանկարիչները.՝ Կարօ Նալպանտեան, Եղիա Գահուէնեան, Մարտօ Նալպանտեան, Հնգ. Հրանդ Նազգաշեան, Ռաֆֆի Կարապետեան, Աագօ Գարակէօզեան:

Անոնք ցուցադրեցին իրենց լաւագոյն նկարները: Յատուկ տեղ էր յատկացուած Երուսաղէմի Պատրիարք Եսայի Կարապետեանի (1825-1885) լուսանկարներից: Եսայի Պատրիարք առաջին լուսանկարիչը եղած է Սուրբ Իրկրին մէջ:

ՀԱՆԳԻՍԱՏԵՍ ՄԸ